

երկու մասերէ՛լ Հանդէսին կը նախագահէր Ամեն. Պատրիարք Ս. Հայրը: Ներկայ էին Գերաշնորհ Լ. Հոդեշնորհ Միաբան Հայրեր, ծնողներ եւ բազմաթիւ ժողովուրդ:

Վարժարանի Երկրորդական Բաժնի երկուսուսուսողութենէն կազմուած երդչաւ խումբի կողմէ Հայրապետական Մաղթերգի եւ Թարգմանչաց ձօնուած «Նմանեալ Մովսիսի» շարականի երգեցողութենէն ետք, ղրորձադրուեցաւ գեղարուեստական յայտագիր մը, նուիրուած գրեթէ ամբողջութեամբ մեծ բանաստեղծ Յովհաննէս Թումանեանին, անոր ծննդեան 100ամեակին առթիւ: Ընթացուարտ սաներէն երեքը Հանդամանօրէն ներկայացուցին ժողովրդական մեծ բանաստեղծին կեանքն ու գործը:

Հանդէսի առաջին բաժինը փակուեցաւ ուսանողութեան կողմէ Թումանեանի ստեղծագործութեան դուլի-գործոցը նկատուող «Անուշ» օրերայի երգախառն ներկայացումով, որ տեւեց ժողովի ժամ, հմայելով ունկնդիրները, եւ պահ մը զանոնք փոխադրելով աղջկային աւանդութիւններով այնքան հարուստ Լուրի լեռնախարհը:

Հանդէսի երկրորդ բաժինը սկսաւ Վարժարանի բաղձամեայ Տեսուչ Հոգւ. Տ. Կիրեղ Մ. Վրդ. Գարեկեանի տարեկան տեղեկագրի ընթերցումով, որ կ'երեւի «Ախոն»ի

ներկայ թիւին մէջ: Ապա շրջանաւարտ ուսուցիչներէն մին գողտրիկ ուղեբժով մը ներկայացուց իր եւ իր ընկեր-ընկերուհիներուն երախտադատական զգացումները Հանդէպ Սրբազան Պատրիարքին, Հոգւ. Տեսչին եւ ուսուցչական կազմին: Հրաժեշտի երգէն ետք, Ամեն. Սրբազան Հայրը քաժնեց աւարտական կարգի եօթ ուսանողներուն վերականգնելու, ինչպէս նաեւ ուսմանց եւ վարուց մէջ յառաջադէմ սաներուն մրցանակ-գրքերը:

Հանդէսը փակուեցաւ Նորին Ամենապատուութեան խօսքով, որ գովեստով արտայայտուելէ ետք ձեռք բերուած արդիւնքին մասին, յայտնեց իր փափաքը որ յառաջիկային աւելի մեծ կարեւորութեամբ ուսուցուին Հայերէնն ու Հայոց պատմութեան եւ մշակոյթին վերաբերեալ ճիշդերը Վարժարանէն ներս: Վասնզի, աւելցուց Ամեն. Սրբազան Հայրը, միւս բոլոր դասուսները կարելի է տարբեր վարժարաններէ ստանալ. ինչ որ կը պատրաստէ վաղուան ճշմարիտ Հայր՝ Հայեցի դաստիարակութիւնն է միւսին:

Միաբան երգուած Տէրօնական Աղօթքը փակեց երկու եւ կէս ժամ տեւող զպրօցական 1969-1970 տարեշրջանի վերջին բայս Հանդիսութիւնը:

ԱՐԱՐՈՂՈՒԹԻՒՆ ՍԻՈՆԻ ՎԵՐՆԱՄԱՏՐԱՆ ՄԷՋ

Կարդ մը պատճառներով, այս սարի տընեալ արարողութիւնը յետաձգուեցաւ Հոգեւալստեան յաջորդող Կիրակիին: Առ այդ, 21 Յունիս, Կիրակի կէսօրէ ետք, Ս. Հրեշտակապետաց Եկեղեցիին մէջ պաշտուած Ս. Հովիւսիմեանց նախատօնակէն ետք, Միաբանութենէն մաս մը, զլիաւորութեամբ Հոգւ. Տ. Կիրեղ Մ. Վրդ. Գարեկեանի, մեկնեցաւ դէպի Սիոնի Վերջին Ընթերցանք Վերնատունը, ուր Հոգեւալստեան շարականներու երգեցողութենէն եւ օրուան յատուկ Ս. Գրական ընթերցումներէ ետք Հոգւ. Հայր Սուրբ պատմականը ըրաւ, յիշա-

նալ սրբավայրին, որ երբեմն կը պատկանէր Հռովմէական կաթոլիկ Եկեղեցիին եւ որ ապա անցած է իսլամներու ձեռքը: Ստեցաւ նաեւ Ս. Հաղորդութեան եւ Ս. Հոգւոյն իջման խորհուրդներուն ունեցած մեծ նշանակութեան վրայ:

Ապա թափօրը ուղղուեցաւ մօտակայ Ս. Փրկչի մեր վանքը, ուր կատարուած նորոգութիւնները բաւական յառաջ դացած են: Պատրիարքաց դամբարաններուն մօտ կատարուեցաւ Հոգեհանգստեան Հանդիսաւոր սրատն Հանգուցեալ պատրիարքաց Հոգեհերուն համար: